

ԿՐՕՆԱԿԱՆ

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ

«Լոյս ի լուսոյ, առաջին լոյս ...»

Տեառնընդառաջը մէկն է Հայ Եկեղեցւոյ այն տօներէն, ուր Քրիստոսի Աւետարանի պատուիրաններն ու հայ ժողովուրդի աւանդութիւնները կը միահիւսուին իրարու: Արդարեւ մեր Եկեղեցւոյ մէջ ունինք շատ մը տօներ, ուր քրիստոնէականը ի մի ձուլուած է հայ աւանդականին հետ, հանճարեղ նախատեսութեամբ մը, զոր Հայ Եկեղեցւոյ Մեծ Լուսաւորիչը ունեցաւ Քրիստոնէութիւնը հայ պետութեան պաշտօնական կրօնք հռչակած պահուն իսկ: Այդպիսով, միևնոյն ատեն հայ ժողովուրդի մէջ կրկնակի խանդավառութիւն ստեղծած կ'ըլլար զէպի նոր կրօնը: Այդ տօներէն մէկն է մեր վարդապետը, բայց նաև Տեառնընդառաջը: Ան նախ նուիրագործուեցաւ մեր Եկեղեցւոյ մէջ իբրև «Գալուստը քառասնորեայ մանուկին», աւանդութիւն մը, որ շատ հինէն կու գար և կը խորհրդանշէր մօր այցը տաճար՝ ի քառութիւն մեղքերու, և միևնոյն ատեն անդրանիկներու նուիրումը Աստուծոյ տաճարին:

Մարիամ Աստուածածին, իբրև աւանդապաշտ մայր, չէր կրնար չեղիլ այս նուիրագործուած աւանդութենէն: Ուստի երբ Քրիստոս մանուկը քառասնորեայ եղաւ, բերաւ զայն Աստուծոյ տաճարը: Եթէ Աստուծոյ Որդիին աշխարհ գալը առաջին անգամ Աստուած մօզերուն զգացուցեր էր, որոնք ընծայարհրումէն 40 օրեր առաջ, խորհրդաւոր աստղէ մը առաջնորդուած, հեռաւոր երկիրներէ եկան երկրպագելու Բեթղեհէմի մասերին մէջ խանձարուրով պարուրուած Մեծ Մանուկին, ա՛հ, անոնցմէ 4՝ օրեր յետոյ, նոյնը կ'ընէր տաճարին սպասարկող ծերունի քահանան՝ Սիմէոնը, որ գրկելով Յիսուս մանուկը՝ արտասանեց իր յուզիչ խօսքը. «Արդ, արձակեալ զձառայս ...»:

«Քառասնորեայ գալուստ»ի տօնը Հայ Եկեղեցին ևս ըրաւ իր մեծ տօներէն մին, բայց անոր հետ շաղախեց բոն մը ևս մեր ժողովուրդի լուսարար չհոգիէն: Հայ Եկեղեցին ու անոր հետ՝ հայ ժողովուրդը եկեղեցւոյ ընծայուող այդ մանուկին մէջ ողջունեցին լոյսը, որ Հայաստան աշխարհին պիտի բերէր փրկութիւն ու խաղաղութիւն: Զգացին բախտորոշ դերը, որ այդ լոյսը պիտի ունենար ողջ մարդկութեան կեանքին մէջ՝ փարատելու համար միանգամ ընդմիշտ հեթանոսութեան խաւարը բազմաթիւ ժողովուրդներու ծոցէն: Եւ ճիշդ ատոր համար է որ Հայ Եկեղեցին նոյն այդ տօնին կապեց մէկը ժողովրդական այն մեծ աւանդութիւններէն, որ նոյնպէս լոյսի պանծացումն էր Հայաստան աշխարհի մէջ: «Տէրընտես» կոչուեցաւ ան ժողովրդական բառով, որ նոյն Տեառնընդառաջն է, այսինքն՝ «Քառասնորեայ գալուստ»ը:

Տէրընտեսը ուրիշ բան չէր ինքնին, բայց եթէ տօնակատարութիւնը լոյսին կամ լոյսը անձնաւորող շատուածի մը, զոր Տիր անունով կը յիշատակուէր մեր դիցարանութեան մէջ: Ինչ ալ ըլլայ ծագումն ու ստուգարանութիւնը բառերուն և կապը զայդ տօներուն՝ Տեառնընդառաջին և Տէրընտեսին, էականը այն է սակայն, որ այդ երկու տօներն ալ կը խորհրդանշեն լոյսի պաշտամունքը հայ ժողովուրդին: Անոնք որոնք լու ճանչցած են Հայ Եկեղեցին, զգացած են թէ ան լոյսի գաղափարին հանդէպ ունեցած է յատուկ սէր և պաշտամունք: Ատոր համար չէ՞ր որ մեր Եկեղեցւոյ Հայրերը, մանաւանդ անոնք որ մեր գմայլելի շարականները յօրինեցին, ամենէն աւելի լոյս երգեցին, լոյս յուսացին, լոյս խնդրեցին: Մեր շարականներուն մէջ Աստուած Արեգակով կը խորհրդանշուի, որ անընդմէջ լոյս կը բաշխէ աշխարհի: Հայ Եկեղեցին մասնաւոր արարողութիւն ալ սանձամած է՝ Արեգալուր, զոր կը կատարէ Մեծ պահքի ընթացքին: Այդ այն պահն է, երբ հայ ժողովուրդը աստուածային լոյսին կը բանայ իր հոգին: Արեւագալի բոլոր շարականներուն մէջ լոյսի

գաղափարն է որ կը թեւածէ: Ինչ գմայ-
լելի է բացատրութիւնը շարականին երբ
կ'ըսէ. «Լոյս ի լուսոյ, առաջին լոյս»: Եր-
թինք ներսէս Շնորհալի մեծ հայրապե-
տին «Առաւօտ լուսոյն: Աստուածային
էութեան և լոյսի գաղափարը թերեւս ոչ
մէկ ժողովուրդ այսքան և այսպէս պաշ-
տամունքի վերածած է: Լոյսի այդ վսեմ
գաղափարն է, որ հայ ժողովուրդը կը
ներդնէ իր մաղթանքներուն, օրհնէնք-
ներուն և ողջոյններուն, և անէծքներուն
մէջն անգամ: Հայ մարդը իր աշխատան-
քային օրը կ'ողջունէ «բարի լոյս» մաղ-
թելով բոլոր անոնց՝ որոնց կը հանդիպի
իր ճամբուն վրայ: Իր երգումներուն մէջ
իսկ անիկա արեւը վկայ կը կանչէ. «Արեւս
վկայ»: Իսկ երբ իր մեռելները հողին կը
յանձնէ, ան երկիւղածութեամբ ու հա-
ւատքով կը մաղթէ. «Լոյս իջնէ գերեզ-
մանիդ», կամ՝ «Աստուած հողին լուսա-
ւորէ»:

Տեսանքնդառաջի տօնին, հայ ժողո-
վուրդը պէտք է իր հոգիին մէջ աւելի
ամրացնէ լոյսի այս վսեմ գաղափարը և
ինքն ալ յաւերժապէս ձգտի լոյսին, ինչ-
պէս ձգտած է իր գոյութեան բոլոր դա-
րերուն՝ լոյս փնտռելով, երբ դաժան
խաւար էր իր շուրջը:

Հայ ժողովուրդ, ապրէ՛ այդ լոյսով
և ձգտէ՛ միշտ այդ լոյսին: Այդպէս կը
հրամայէ քեզ Հայաստանեայց Եկեղեցին,
այդպէս կը հրամայեն քեզ քու դարաւոր
աւանդութիւններդ:

ՏԻՐԱՅՐ ԱՐՔԵՊՍ. ՄԱՐՏԻԿԵԱՆ

Պուրէ



ՈՂՈՐՄԱԾՈՒԹԻՒՆԸ

• Երանի ողորմածաց, զի նոսա
ողորմութիւն գտցեն (ՄՍՅԹ., Ե. 7)

Առջի տարի (1977) լրացաւ հազար-
ամեակը մահուան Բագրատունեաց Հարըս-
տութեան թագաւորներէն Աշոտ Գ. ի, «Ո-
ղորմած» մակդիրով անցած պատմութեան
էջերուն:

Ողորմիլ կը նշանակէ կարեկցիլ, զթալ
և ուստի օգնութեան փութալ ակարին ու
զրկեալին, օգնութեան ձեռք կարկանդակ
բախտէն մեզմէ նուազ նպաստաւորուած
անհատներուն:

Առաքինութիւնները ինչպէս մոլու-
թիւնները տարբեր կշիռ և հանգամանք
կը ստանան երբ երեւին հասարակ մահա-
նացուներու՝ և տարբեր կշիռ և հանգա-
մանք՝ երբ յայտնուին մարդկութեան ճա-
կատագիրը վարելու կոչուած կամ բարձր
ու պատասխանատու պաշտօնի տիրացած
անհատներու մօտ: Հասարակ մարդերը,
առաւել կամ նուազ չափով, միշտ ալ
բանուած են մեծերուն նմանելու, զանոնք
ընդօրինակելու ունակութենէն: Որմէ
կարելի է հետեցնել թէ որքան վարակիչ
կը դառնայ և օրհնութեան աղբիւր՝ առա-
քինութիւն մը՝ որ կը փայլի «մեծ» (մարդ-
կային ալ չափանիշով) մարդերու մօտ:
Եւ, փոխադարձաբար, որքան աղիտաբեր
ու փորձանաւոր կը դառնայ մոլութիւնը՝
երբ կը յայտնուի այդպիսիներու մօտ:
Մանաւանդ երբ անդրադառնանք թէ «մեծ»
մարդեր շատ աւելի հնարաւորութիւնը
ունին իրենց սրտերէն բխած բարիքը
հասցնելու զանգուածներուն և կամ իրենց
մտքին յղացած սև ծրագիրները գործա-
դրութեան զնելու նոյն այդ զանգուած-
ներու շարիքին հաշուոյն:

Շատ սեղին է հոս յիշել Յոյն մեծ
իմաստասէրին դարերէն եկող խօսքը.
«Լաւագոյն է քաղաքի մը համար կառա-
վարուիլ բարի մարդու մը կողմէ քան
թէ բարի օրէնքներով»: